

Ա Ր Ե Ի Մ Ո Ի Տ Ք

ԱՐՁԱՂԱՆԳ ԵՒ ԲԱԳԱՅԻ ԼՈՒՍԱԼՈՐՈՒԹԵԱՆ

Ի. Տարի. Թիի Ե Բարից, տարին 20 ֆր. գրքակազ 9, Թիւրքացեան. Rue de Madame, 43.

1864, Ապրիլ 4

Բարիցէ գառն, Թիւրքիայի ժողովրդեաց քաղաքներու համար 25 ֆր.

ԱՉԱՂՈՒՆ ԻՇԻԱՆ

Այս քաղաքը բնակած պարսկացի մէջ քաղաքը առիթ ածի, յառ անդամ, հանդիպելու ձերանք անձի մը որ բազմութեան անձանքի է գիտովին եւ որ գրեթէ միշտ առանձին պառլամէնտ քաղաքացի (քերթիկ) ծառայութեան ներքեւ:

Այս անձը նշանակուած ընդ չունի գործըն. իր շարժումները հասարակ են եւ վրայի հարգանքը աւելի հին կ'երեւի քան թէ նոր: Այնքան զինովի գեղեցիկ պէս, կործիր-կործիր ներքեւ կը գործարարի եւ իր սոցիալական մարտը շատ թաւաթիւն չը յայտնէր: Երեւոյն նպակի կամ Պայիսի շրջանի մը կը նմանի եւ նայողին համակրութիւնը չը չարէր ընտ:

Սակայն նորը արածուցեան հով մը կայ հան որ աներակ սիրտի յոգի մը կը ծագի եւ կարգիլն որ անիկայ ծագրի կէտ ընտրուի հեգնանքներէ: Մերունի անձը սոցիալական անձի, քաղաքացի քայլի կտրուէր քաղաքի (1) մը վրայ կանգնելու ժամերով գնացիլ մնալ հան, երբեմն ծառի մը ներքեւ, կանոց առանց, գասայ կայունքով բազմաթիւ զինելու եւ քաղաքական գրայ անուշ անուշ ժարիլ: Երբեմն ապարիւրտ խառնի մէջ մտնելու եւ խաղերու հանդիսատես ըլլալ արձանի պէս:

Ինչ կարգէ զուրս էս թիւն: Մէկու մը չը մտնեալ եւ կտրուած ընտրուեան մը գառնապարտուի, աչքով բերուածը միտքին մտնող առջ եւ անով զոհուցիւն զանել, ընդունել ամեն արտաքին գրոցութիւնները եւ դարձան մը չը թափել, անասանի մտ կեանք մ'է այս եւ կ'ենթադրէ հարկու սոսկալի անասարթերութիւն կամ անբաժնի խանգարում մը:

Համբերութիւն քեր կնք ժամերով զինքը հեռուէն համոզուէն քննելու ինչպէս ընալիս մը իր աս ջեւ կամ կենդանին կը ընէ եւ իր վրայ աւելի զուգի գրայեր ենք քան թէ լիակ խնդում որով երբեմն անցնողները զինք կը վիրաւորեն անհարկութիւններ ընելով:

Այս մեծանք քաղաքը ձեռնարկ է կամ աւելի մեկին լսելով, ձախ թեւին կէտ կորուսում է ինչք զիտեր ս'ը եւ Երբ: անանկ որ շատ զիտիւն է զինք նշանակելու եւ մէջ մը անանկէն ետքը իր երեսը չը մտնուի երբեք:

Սակայն եթէ այս ձեռնարկը խոսի չը սիրէր ընտ եւ (1) Bane կամ Banquette քաղաքու տեղ գրուած է:

իր լուսնի լուսով գոնէ իմաստանի կերպարանք անի, ընդհանրապէս կարգէ զարս կը սիրէ ընթերցումը եւ աշխարհիս գեղեցիկ մաղի անցնել: Բարիցի եւ գառնաթիւ լրագիրները պէտք է որ իր մէջ ձեռք անցնին ամեն օր:

Այս քաղաքացի մէջ քաղաքացի ընելն էտե՛ կ'ուզէ ընթերցումի թանգարանը եւ ժամերով կ'ըրարի ընելը քաղաքի թերթիւն ընտրելու չը ընտրել: Ահ ինչ կ'անող իր հասակին համար, երկու ձեռքով մտքը մը սցնքան թերթ մտի ու վրայ չընէր եւ անքան չը խորտիր աղաւածներու բարբառը: Այն օր զինք կը անտէ Բանարիքիստիկը, Սիւրբ, Ինիսի, Թոն բնակած քաղաքիստիկան անհարկալի յոգնածները կ'ընէր արգարեւ իր վրայ կը գործնանայ եւ կը լիակ սրբիւր հոսին ստանդարտ որ ամեն տեսակ նիւթ՝ կարծի եւ փոփոխի, հասարակ քաղաքի սու մի ինչպէս կ'ընդունի ու հանգիստ կը մարտ: Երեւն տեղաւորը մը կամ ձանձրութեան կը գրայի կամ թուրքութեան կը յոգնուի եւ կը մրանի, իսկ ինք գրուածը կը սեպի այս թերթիստ գրուածը, եւ թանգարանին մեկնելու ատեն իր քայլը միշտ նայն ատով կ'առնու թէ կ'ընէ եւ միտք անհան յարեւաններէն յոնուարուած ըլլայ:

Ով է այս հեռաբարբիր ձեռնարկ: — Մազաւար մը որ իր թալը կորուսել է, իշխան մը որ գոհ ու մանուանդ արքանից: կը ընտնէ, տէր մը կորուստ կոչը եւ զատ բոխազ գերի բերել է անմեկնելի արկածներու:

Չերեւակայն մէկը թէ կ'ուզէնք կասակելու եւ արուակուն կուսիւն մը նկարագրել հոս: Այս ձեռնարկը իշխանը ամենուն տեսնելի է եւ որ մը Թրանսպի վրայ սիրեցաւ աչք անի: Ո՛ տկնկար փառասիրութիւն ո՛ւր սեղ կ'երթաս ախտ կ'ընարեա...

Աստի ձեռնարկը պիտի ըրարայ Լուի Եօթեւասարտը, թագաւոր Թրանսպի եւ Կամուրի: Լսելու է մէջ մը, երբ ժամերով, օրերով լսութիւն պահելէն էտե՛ ընտնել կը բանայ, ինք իր վրայ կը խոսի ու զուշակութիւններ կ'ընէ: Ինչ համարակից հոնապարտութիւն, ինչ անհարկի փառալի յեղուին ծայրը եւ ինչ հար եւ բարբառ նայուածքին մէջ: Եթէ մէկը սրտած փառալիս չը համարուի թէ այս գառնալի իշխանը կրկունի եւ անոր կ'անթեւան զոհ մ'է եւ թէ՛ անհարկ անիրաւու:

Թիւն մը իրեն երկինքէն շնորհուած իրաւունքը յափը-
տակեր է, ո՛հ այնպիսին սիրա ու աղիք չ'ունի եւ չ'զգար
ամենեւին թէ ինչ բան է ոսկեղօծ աթոռէ մը վար դուր-
ուիլ ու անարժանք մարդու մը կարգը անցնիլ...:

Բայց իրաւունքի ճշմարիտ տէրը վհատութիւն ինչ
ընել է չը դիտէր եւ ամեն բան ի գործ կը դնէ որ վերը-
տին ձեռք բերէ զայն եթէ կորուսընելու դժբախտութիւն
ունի: Կարծես թէ իր սուջեւ արգելքները կը սքողուին
եւ ամեն դժուարութիւն աներեւոյթ կ'ըլլայ իր բոլոր-
տիքը: Գժբախտին աչքը լաւ չը տեսնէր: Ասկէ գատ աշ-
խարհս յոյսի աշխարհ է: Մարդ յոյսով կ'ապրի եւ յի-
շելով կը մխիթարուի: Սր չը ծնած ինչեր կը ծնին:
Գուցէ վաղուան օրը խռովութիւն մը բերէ. գուցէ այս
վա րկեանին փոթորիկ մը ծագի. գուցէ արդարութեան
արեւը յանկարծ փայլի, հօրիզօնին սեւ ամպերը փա-
րատէ, արծիւը Թիւլըրիէն հարած է եւ շուշանը դծէ
ծիրանի վերարկուին վրայ ձեռնատին գաւազան տալով
եւ իր դատարկ գրպանին մէջ սոկի թափելով լիա-
բուռն...:

Աստուած միշտ իրաւունքի կողմ է. ինչ կ'ըսենք,
Աստուած իրաւունք իսկ է եւ չը ներէր որ իր հաւատա-
րիմ զինուորը ոտքի ներքեւ իյնայ. հարկ է որ անիկա
յաղթութիւն գտնէ եւ պատկուի ամեն արժանի փառ-
քով: Միթէ Աստուած չ'է տուեր իշխելու պարգեւը. մի-
թէ աստուածային իրաւունքէ գատ կայ ուրիշ հիմ մը
որով փայ մարդկային ընկերութիւնը հաստատուի եւ
չ'փոթնէրէ եւ իստութիւններէ եւ սեւերներէ բոլորո-
վին գերծ մէջ մ'զ կը համարձակի այս բանէ եւ ձեռ-
նառօք մը...:

Հարցն իրեն նման մարդերու եւ կը համոզուի թէ՛
ազգերու բոլոր քաղաքային կեանքը աստուածային
իրաւունքի վրայ կը հիմնուի. այս իրաւունքը Աստուծմէ
ընտրուած իշխաններու միայն տրուած է: Միւս մարդե-
քը իրաւունք չ'ունին հասարակարարութիւն: Իշխա-
նին նաեւ ձեռնառ իշխանին, գաւազան՝ եւ մարդու
հնազանդութիւն: Իշխանին աթոռ՝ մարդու գետին: Իշ-
խանին ծիրանի մետաքս, մարդու հաստ շապիկ եւ եր-
բեմն մերկութիւն...: Երբ Աստուծու ընտրածը կ'իշխէ,
պէտք է որ մարդ իշխուի. երբ կը հրամայէ պէտք է որ
հպատակի. երբ կը փայտակէ պէտք է որ ծնրադրէ եւ
երբ կ'որոտայ պէտք է որ տարսի ահարկէ: Այլոքն
խմատութեան երկիւղ իշխանին է, վասն զի իշխանը
Աստուծու ծառայ է եւ մարդ՝ իշխանին: Մենք ամենքս
ուրեմն ծառային ծառայ ենք եւ կը հարկադրուինք ծա-
ռայ մնայ ո՛րքան եւ շունչ ունինք վրանիս...:

Ազգ մը այսինքն մարդերու հաւաքում մը նոյն փիճա-
կի մէջ կը գտնուի եւ հետեւապէս չը կրնար իրաւունքով
մը պարծիլ եւ իր ինքնօրէնութիւնը հաստատել: Աս-
տուած յազգերը, մարդերու պէս, իշխաններու տուաւ եւ
ստիպեց որ հնազանդին իսպառ:

Երբ Վասիէ կ'ըսէ, Իրաւունքին դէմ իրաւունք չը
կայ, կ'ուզէ ակնարկութիւն ընել աստուածային իրաւ-
ունքին որն որ իշխաններու միայն տրուած է. եւ ոչ

մարդկային իրաւունքի որն որ փիլիսոփաներէ հնար-
ուած կեղծիք կը սեպուի եւ հետեւութիւն ունի ընկե-
րութեան լուծումը...:

Այսպէս կը խորհի եւ կը խօսի Ֆրանսայի ապառնի
Թագաւորը, եւ ամեն օր կ'սպասէ որ աստուածային
իրաւունքը դայ, զինք առնու եւ հայրենի աթոռին վրայ
հանէ առօք փառօք: Այս յոյսով կ'ապրի Նուի եթեւ-
տասերորդը եւ վախճանք այս յոյսով... պիտի
մեռնի:

Աստուած ողորմի հոգուն. վասն զի Թագաւոր պիտի
ըլլամ ըսողը հիմայ մարդութեան իսկ ելած է. տեսնողը
կամ լսողը Թատրի մ'առջեւ կը կարծէ զինքը. վայրկեան
մը կամ երկու՝ ակնաջ կը դնէ պատմած երազներուն, եւ
ետքը կ'առնու, կը քայլէ երբեմն ինդունով եւ երբեմն
հեզնալի շարժով, բայց քիչ անգամ սրբողած: Ինչո՞ւ
սրբողիլ զիմակի կամ բախուկ գանգի մ'առջեւ...:

Ուր տեղ եւ տեսնենք Ֆրանսայի այս ձեռնառ եւ
անգարդ ապառնի Թագաւորը, կը յիշենք, գրեթէ ակա-
մայ, ուրիշ իշխան մը որ իրեն պտտելու ասպարէզ
ընտրած է ո՛չ Վիքսանպուրի պարտէզը հապա Եւրո-
պա ի բոլոր մայրաքաղաքները, կ'ուզենք ըսել Վեռն
արքայազուն իշխանը...:

Սօսիկա եւս Թագ ու գաւազան կ'երազէ, տսիկա եւս
արքունիք եւ հպատակ գտնելու կ'երէնէ, տսիկա եւս
աստուածային իրաւունքը առաջ կը դնէ Հայաստանի
հողին եւ Հայերու գլխուն վրայ ունեցած իրաւունքը
հաստատելու միտքով:

Կ'ըսուի թէ մեծ քաղաքներէ վճնատուէին ետքը Հիմա
Թիւրքին կը դառնուի, եւ Աստուած զիտէ ԹԷՄԵՆ աթոռով
վրայ նստելով պատրաստութիւն կը տեսնէ Հայերուն...
անունը աւրելու համար:

Իդալիա Արեւմուտքի ասպարէզ է, բայց Վիքսան-
պուրի պարտեզէն շատ մեծ ըլլալով մարդ չը կրնար
զիւրու հանդիպիլ նաեւ նշանաւոր մարդու մը. ուստի
Վեռն արքայազուն իշխանը տեսնելու երաւութիւն չ'ու-
նեցանք երբ Իդալիա կը դառնուէինք: Անհարին է ու-
րեմն մեզ ըսել թէ այս Վեռնը միւսին նման ձեռնառ է
թէ ոչ. բայց կ'զգանք (եւ հայրենասիրի դպցութիւնը
շատ քիչ անգամ խաբած է զմեզ) կ'զգանք թէ բան մը
կը պակսի իր վրայէն: Գուցէ ըղեղին կէսը, գուցէ բո-
լորը... գուցէ իսկ մամոնայ. ո՛հ անիրաւ մամոնայ, եր-
բէք հարկաւոր եղած տեղը չը գտնուիր...:

Ինչ եւ իցէ, եթէ պակաստուր կամ անպակաս պատ-
կերը չ'ունինք, իր բերնի թափթփութեւքը քովերնիս կը
գտնուի եւ կարդէ դուրս... դժգոհութիւն կը տայ մեզ
օտար երկրի վրայ: Իր անհեթեթ դրուածներէն կը
տեսնուի նախ՝ որ արքայազուն իշխանը ազգուն իշ-
խան մ'է եւ ամեն բանէ առաջ կ'աշխատի պարարտու-
թիւն գտնել եւ կեանք հոգալ:

Ինչ ընէ ողորմելին ուժ չ'ունի բնաւ, եւ իշխելու հա-
մար դժ պէտք է միշտ. ուստի թողակ կը խնդրէ, կը
մուրաց « որպէս զի Իդալիայի զեղեցիկ երկինքին ներ-
քեւ անծանօթ կերպով ապրի: »

Խեղճ Հայաստան ամենքը գթեզ բերանին կ'առնուն եւ այնքան գթեզ կը սիրեն որ նախատուած օրդ մէկը բերան չը բանար նախատինքին դէմ բողոքելու համար.....

Ս. Ո.

ԾԱՆՆԱԻ ԷՇՆ ՉՄՍՈՒՐ ԻԻՐ

(Շարունակութիւն. Տես քիւ 4.)

Գ.

Սուրբ Մեսրոպի վարժատունը բաւական մեծ շէնք մ'է եւ երկու դասիկոնէ կը բաղկանայ: Ամեն մէկ զըստիկոն ունի քառանկիւնի մեծ սրահ մը, չորս խորշը մէյմէկ սրահիկներով:

Ստորին դասութիւնները, կ'ուղենք ըսել այբու բենը եւ սաղմոսը, վարի դասիկոնը կը տրուէին մանր աղաքներու, ու բարձր դասութիւնները՝ վերի դասիկոնը: Ենքին դիրքը եւ տեսքը աղտոբ են, բայց... (1):

Երկրորդ դասիկոնի դռնէ ներս մտնելու ատեն՝ աչկողմը կը գտնուի մերկ սենեակ մը ուր երկու զրամի աթուի մը վրայ կը նստէր, այն ատեն, Նաբօլէօն կայսեր զինուորներէն մէկը, Պենիսթրան անուն, փայտէ սրունքով եւ ժայռի պնդութիւնով անձ մը, եւ կը սորվեցնէր վերը յիշուած ֆրեկի լեզուն, բայց կը սորվեցնէր զայն զինուորի պէս (2) եւ գրեթէ սլաքի ծայրով: Այս անձը բարքով թեթու էր, կարծիքով բռնասէր եւ ուսումով՝ գրեթէ թեթու: Քերականութիւն մը շինէր էր եւ զամենքը կը բռնադատէր որ իր զրած կանոններէ չը խտորէին: Վայ աչկերտին որ իր կամքէ դուրս կ'եղնէր եւ հաւանած գիրքը կը բանար ու կը կտրգար:

Պենիսթրան սովորութիւն ըրեր էր աչկերտները պատժել սենեակէն..... աքսորելով, ինչպէս որ ինքն ալ աքսորուած էր Ֆրանսայէն. ուստի ամենէ փոքր յանցանքի մը համար ա շա քօրք մը կ'ըսէր որ աչկերտներուն սարսուռ կը տար:

Սենեակին դռնէ դուրս վառնաուիլ Սիպերիա երթալու ծանրութիւն ունէր եւ շատ դժուար էր վերստին Ֆրանսա դառնալ եւ թերեւսնրիկ հովիտներու մէջ արածուիլ....

Անշուշտ իր խտութիւնը եւ անամփ բարքը առիթ եղած են որ Նաբօլէօն Ա ծուռ կերպով կը դատուէր եւ համակրութիւն չ'էր ընդունէր թարմ միտքերու քով:

Սակայն իր շատ մաքուր ըսուածքը եւ օրինաւոր դասատուութիւնը Իզմիրի հայ երիտասարդներու սուին ֆրանսերէն խօսելու, այն դիւրութիւնը եւ այն կոկուրթիւնը որոնց վրայ նաեւ օտարազգի գիտուններ զար-

(1) O quanta species! cerebrum non habet.

(2) Եթէ շատ մը կը յիշեմ Պենիսթրան իր ոտքը կտրուելը էր Օսթերլիցի անեղ սրտերագլխի մէջ:

մանք յայտներ են: Եթէ Պենիսթրան հայ միտքը չը կրցաւ լայնցընել եւ Ֆրանսայի դարութիւնով՝ զայն հաստատել, գոնէ հայու բերանը մաքրեց եւ ասով մեծ ծառայութիւն ըրաւ Սուրբ Մեսրոպի վարժատունին. վասն զի երբ բերանը կը մաքրուի՝ միտքը երկար ատեն ժանգոտած չը մնար եւ սոցոց զբաղիտութիւնը կ'սկսի բազմութեան մը մէջ: Պենիսթրան լեզուի բարբարոսութեան թշնամի էր եւ բոլոր իր աքսորի մէջ դիզուած բարկութիւնը անոր վրայ կը պարսպէր:

Երբ այսօր կը խորհիմ, ինք գինքս կը քննեմ կամ ետեւ նայելով անցեալին փոշին կը խառնեմ, կը տեսնեմ որ բռնութեան դէմ սիրտիս մէջ գտնուած, ինչ կ'ըսեմ, քանդակուած ատելութիւնը այն օրերէ ի վեր սկսած է: Տղայի անկայուն զղայութիւնը մարդու անզորութիւն համոզում եղաւ եւ զեռ հիմայ կը տեսէ: Պենիսթրանի ունայն դասերը մոռցայ, իր զրած անհիմն կանոնները միտքէս բոլորովին ելան՝ բայց իր բռնաւորութիւնը եւ իր խոժոռ գէմքը կը յիշեմ տակաւին, ու իր երեսի գիծերը ինձ կը յայտնեն իշխելու այն պինդ եւ սուր կամքը ուսիէ հոսեր է եւ կը հոսի միշտ մարդկութեան ազեպքին մեծ մասը.....

Հազիւ թէ յիտուն աչկերտ կար այս գինւոր վարժապետին բոլորտիքը, բայց կարծես թէ մեծ գունդի մը կը հրամայէր դատ տալու ատեն, ու երբ իր փայտէ ոտքը տակտակին կը զարնէր սրամտելով՝ աչկերտները կ'երեւակայէին թէ տղիտութեան դէմ գէնք կամ թնդանօթ կը քաշուի:

Սոցոց է որ վարժատունին ընտիր մասը հոն էր եւ թիւին նուազութիւնը միտքի ուժով կը լեցուէր: Հոն էին Սահակ Ապրօ Էֆէնտին, Մարկոսեան Գրիգոր Էֆէնտին եւ ուրիշ եղած կամ ըլլալիք էֆէնտիներ սրանք այն ատեն կատարեալ ֆրեկերաքիւն կը ծախէին եւ իրենց նեղ բանթաւօնով եւ պոչը կտրած սեթրիով իմ լայն ու կապոյտ վարտիքի կամ զառափի մինթանի վրայ կը խընդային: Իրենք Վօլթերի կամ Տիտարի գիրքերը կը խառնէին եւ ես օրօրուելով թեօֆֆի կը սերտէի Աստուծոս վերաբերուած բազմութիւ մակղիրները միտքիս մէջ զրոշմելով: Այսօր ես փեղցր կը գնեմ եւ ֆրանսերէն կը թոթովեմ փոքր ի շատէ. իրենք ֆէս կը հաղնին եւ քեարթի պէս լաւ թիւրքերէն կը խօսին եւ կը գրեն: Ո՛ այլակերպութիւն (1):

Տիեզերքը յարատեւ փոփոխումի ենթակայ է. այս ժամի մարդը հետեւեալ ժամի մարդուն չը նմանիր բոլորովին: Ինչպէս իր մարմնի նիւթեղէն մասերը նոյնպէս իր ներսի աննիւթ էութիւնները անհուն բուքի մը մէջ (2) կ'երեբան: Չարմանք չ'է ուրեմն որ մեր վաղեմի դասընկերները ժամանակին բաժնի օրէնքներու Հնազանդին, տղայութեան կեղծիքը, բարեկամութիւնը մոռնան եւ մարդութեան հետ թիւրքի սէր առնան երկար ժամանակ թիւրքութիւնը անգունելէն ետքը: Չարմանք չ'է, կ'ըսեմ, վասն զի հարկին երկուքի լուծը ու-

(1) Métamorphose.

(2) Tourbillon.

րիչ աւելի մեծ փոփոխութիւններ ըրած է: Մէջ փոփոխութիւնը կը հասկնամ, կ'ընդունիմ իսկ, բայց երանի անոր որ օձի պէս չը փոփոխիր եւ ազահոսութիւն կ'ընէ իր սիրտի կամ մտքի մասունքը անգտնելի կերպով կորուսնելու ստան: Հին կտոր մը սրահելու կ'աշխատի նորութիւն հաղնելու վայրկեանին՝ որպէս զի գլխէն մինչեւ ստոք չ'այլակերպուի եւ... հրէշ մը չը դառնայ...:

«Մանեաւ էչն զմտուր իւր:» Արո՞ւ է կը վերաբերուէր ի վերջէ մեծապատիւ Գրիգոր աղային խօսքը: — Այն փոքր եւ անզարդ սենեակին ուր ֆրանսերէնի դաս կը արուէր Նարոյէօսի զինուորէն:

Ինչպէս յայտնի կ'երեւի, ազնիւ հոգարարձուն այս սենեակը ախտ կ'ընէր, վարժապետը՝ ախտապետ, մէջ տեղի սեղանը՝ մտուր եւ աշկերտները, որոնց մէջ են ալ կը գտնուէի, էշ: Այս եղած կ՛ընէր զովեասին համար չ'եմ գտնուող ընտել գլխի զի լաւ գիտեմ որ Գրիգոր աղան իրաւունքով ասանկ ծանր ակնարկութիւն մը կ'ընէր թշնամիներու դէմ:

Իր բարի սիրտը եւ յօժարութիւնը այնքան էրած էին այնքան ապաշնորհ կերպով կը դատուէր Գրիգորէն, որ առակով կ'ուզէր վրէժ առնուլ եւ մեղմիկ յաղթութիւն երդուլ...: Էշ նա ինքն առակաւ խօսէր...: Բայց մեծապատիւ Գրիգոր աղան չ'եր նշմարէր որ ինքն էր ախտին վերակացու իր Սառէրիկ հետ մէկ տեղ:

Յաղթութիւնը, անկէ ծագած դուարթութիւնը եւ փոքր ի շատէ հեզնութեան ոգին իրեն մոռնալ կը ապին թէ աստեղով ինք ալ նոյն սենեակին մէջ նստեր եւ փառքով աշկերտութիւն ըրած էր Տէր Օհան մութ զարմարեալին քով: Եթէ մտուրը նոյնը չ'էր, անտարակոյս ախտը եւ շէնքը նոյն ձեւը ունէին: Փոփոխութիւնը մատաղաշ երկասանիներու եւ ուտելիքին վրայ էր միայն: Թեաւարտի կամ Նարեկի տեղ թեղեւնը կամ Հանրիաս կը ծամուէր նոյն ախտով եւ, կը համարձակիմ լսել նոյն եռանդով, վասն զի մինչեւ մեծ հրդեհին ստակալի օրը Նոյնի մէջ գոնէ եռանդ կար: Հիմակ ան ալ մարեր եւ հին տուններու պէս մոխիր եղեր է, կ'ըսեն:

Վախ քեզ Նոյնի, վախ քեզ Սուրբ Մեսրոպի տուն: Կրակը զքեզ ինչպէս, բայց դաւակներդ երկու բարոյի ճրագ մը չը կրցան վտուել քու սպիտակ եւ փառաւոր զմբեթի ներքեւ:

Այրի ես այսօր գիտութիւններէ եւ Հայկի կամ օտարի լեզուներէ ինչպէս այրի էիր հրդեհին երկրորդ օրը երբ բարբառիք տաք աւերակներէ, փլած պատերէ եւ ստակալի փոշիէ մը որ ինչ բան չ'էր տեսնուեր եթէ ոչ ուտելի ստակալի սննդութիւն մը:

Չաւակներդ՝ զքեզ զրկող թաղերը եւ զքեզ մեծցընող յիշատակները անգամ չը փողոցին որ միւրիպատութիւն գտնես տգիտութեան սպքերու ներքեւ թշնամանուած եւ խնամատարութեան բերնով մրտաւած օրերդ: Կրակէն անգոթ եղաւ դաւակներդ բարբառութիւնք: Կրակը տունէր այրեց, դաւակներդ տուններուն հիւ մը քանդեցին, էն քշորհքը փոխեցին օրպէս զի Հայու թաղը ֆրէնկի թաղին նմանի...:

Կրակը եկեղեցին այրեց, դաւակներդ զերեզմանատունը անհետ ըրին եւ նախնիքներու օրհնած սուկրասիքը, գուեհի փոշոյ նման, հովին արտեցաւ անխնայ...:

Նստանիքիս սակրասիք, ո՞ւր էք արդեօք եւ ո՞ր գուեհիկի կօշիկին ներքեւ արդեօք կը փշրուիք հիմայ...: Չո՞ւր տեղը զքեզ բնաւեցի այն քարին ներքեւ ուր ամեն կիրամտութիւն իրիկուն խունկ կը վնուէի տղայի հաւատքով եւ որու վրայ Աստուծու պաշտօնեաց մը աւետարանը ձեռք տուած եւ հանդիսաւորները վկայ բռնելով ըսած էր, — աւերած եղիցի կեիք գերեզմանիս...:

Ո՞ր կուսապաշտութիւն այս սուրբ քարին կէտը սանդուխի մը կը ծառայէ հիմայ եւ այնքան տաշուած է որ փորագրութիւն անգամ չ'ունի...: Եւ Խղմիրցիք քննարկս պարտոցընելը ա՛մօթ կը սեպեն այսօր, եւ այսօր՝ Նոյնիցիք...: Ո՞ւր էիր ա՛մօթ, ո՞ւր էիր կրօնք երբ մեռեց ներու սակրասիքը կը պղծուէին եւ քրիստոնէութեան սրբած փոշին կաւի հետ կը խառնուէր բնութիւնը սրբաթուոնդ վրդովելով...:

«Մանեաւ էչն զմտուր իւր:» մեծապատիւ Գրիգոր աղան այս սիրուն ակնարկութիւնը կ'ողղէր քանի մը թշնամի ընտանիքներու որոնք, լամիներով, տարիներով զիմարութիւն ընելէն ետքը՝ դէպ ի ֆրէնկոսքեան կողմը հակելու սկսեր էին մեղմով, եւ արդէն դաւակները կը զրկէին որ երթան, ուրիշներու պէս, ֆրէնկի մտուրէ ուտեն. որովհետեւ գարին ձրի կը թափուէր հոն բոլոր ազգին համար Յրէնկիստան բնակող հարուստէ մը:

«Մանեաւ էչն զմտուր իւր:» եւ նոյնուած գարին այնքան կերաւ որ մարդ եղաւ եւ խօսիլ ձկսաւ... ֆրէնկերէն:

Այո՞ «Մանեաւ էչն զմտուր իւր:» Գրիգոր աղան իրաւունք ունէր այս սիրտի դէպքը զուարթ սիրտով իր բարեկամներուն քարոզել, հեզնութեան կ՛ընէր ժպիտը վրան տանուլ եւ խթանին ծայրը կէտու կողջալին խօթել: Այս կերպով ոչ միայն կ'ստիպէր գանձիք օր իրենց սխալը խոստովանին, դարձը յայտնեն այլ եւ ուրիշ թմրած ու անքած ազգայիններու ազգ կ'առնէր որ հին մտուրներէ հեռանալու ատենը եկաւ եւ հարկ է ոյս սուհետեւ լուսաւորութեան ճամբու մէջ քայլել, եթէ չ'են ուզեր յեանորդ գտնուել եւ մութով պաշարուել զլիտովին:

Ո՞հ «Մանեաւ էչն զմտուր իւր:» եւ եթէ դեռ ականջները կ'ախելով հիմայ ախտը կը մտնէ, միշտ զուարով անկէ դուրս կ'ընէ, այնքան Յրանապի օղը, արօտը եւ դարմանը իրեն ուրախութիւն կը տան...:

Այն ժամանակ ես ալ մեծապատիւ Գրիգոր աղային հետ կը պտուսի սրտագին. — Մանեաւ էչն զմտուր իւր. վասն զի նախապաշարով վրայ եղած ամեն յաղթութիւն՝ լուսաւորութեան մտ կը տանի մարդկութիւնը որ լսել է բոլոր ազգերը:

Այսօր պատրաստ եմ կրկին պատուել, — Մանեաւ էչն զմտուր իւր. սակայն չ'եմ ուզեր որ ձայնս սուշի մար-

զերու կամ ընտանիքներու գեմ ուղղութի: Գրագետ մը ըսաւ. « Նախանձութիւնը կը մեռնին, բայց նախանձը անմեռ է: » Եւ ես կ'ըսեմ. « Էջերը կը մեռնին, բայց էջութիւնը՝ երբէք » աղգերու կամ քաղաքներու մէջ:

Դ.

Արնայ մէկը հարցնելի թէ ինչու միտքս, քսան տարիէ ետեւ, այս խօսքը կը յիշե՛ օտար երկրի վրայ եւ հինուան պարագաները երեւան կը հանէ կա՛մաւ: — Անոր համար միայն որ միտք է: Քիչ անգամներկայի մէջ կը դադրի եւ, եթէ ներկայն արտանայի է, իր ձեռքէն ազատել ուղղելով՝ ապագային կը գիտն յոյսի փայլուն թելին ներքեւ, կամ մութ անցեալին դողը կ'ընայ եւ իր նախնիքներու փոշիէն դաս կը խնդրէ կեանքի սահուն դէպքերու մէջ: Ահ եթէ այս փոշին ցոյց ապ որ անիրաւութեան հիմը փտած է եւ իր շէնքը երկար ատեն չը տեւեր, եթէ այս փոշին յայտնէ որ վատութիւնը հետեւութիւն ունի անարգութիւն, անլուսի կեղտ թէ իրեն եւ թէ իր ընտանիքին համար, յուսաբեկ սիրտ մը փոքր միտք արտաբերէ չգրար, եւ կ'սկսի կեանքին պէս պատիւը սիրել ու պաշտպանել:

Ինչ եղան այսօր Մոսքոյի քրիստոնէի եւ Տիֆլիսի քրիստոնէի: Հրդեհին բովը զամենքը հաւեց եւ այնպիսի դանգուած մ'ըրաւ որ հիմայ անուն չունի բնաւին (1):

Սակայն իրենց մէջէն ոմանք կարգէ՛ գուրս երեւոյթ մը կը յայտնեն եւ ուշադրութիւնս կը դրաւեն մատնաւոր կերպով: Բնութիւնը իրենց այնպիսի թուլութիւն մը տաւած է որ չեն կրնար ուղիղ կենալ եւ մինակ քայլել որ եւ իցէ պարագայի մէջ. պէտք է որ զէպ ի մէկ կողմ հակին, մարդու մը փաթթութիւն տեսակ մը բոյսերու պէս կամ մարդերու ետեւէն երթան ոչխարի նման: Աստութիւն չունին բնաւ եւ ինքնօրէն էութիւնը իրենց այնպէս փտանգատը կ'երեւի որ աւելի լաւ կը սեպեն փառքէ զրկուիլ քան թէ առաջ նետուիլ նաեւ ապահով երկրի մը վրայ: Երկիւղը զիրենք կը բռնէ, կասկածը կը հոյի եւ շահը մարմնովին կը կապէ: Իրենց կեանքի երազն է ամեն բանի խառնուիլ, ամեն բանի համը ստնուլ, ամեն բան դատել՝ առանց ցաւ մը զգալու, առանց զէն մը կրելու եւ առանց մագ մը կորուստներու հրապարակի կամ բազմութեան մէջ: Գաղտնիքը կը սիրեն անոնք վտան զի գաղտնիքը հանգստութիւն կը տայ իրենց: Միտքայի պէս ծածուկ փայտ մը կը բնտուեն որ հոն կ'ալուին եւ ծովի ալիքներուն զայրոյթը չ'զգան ամենեւին:

Մէկ խօսքով՝ այնպիսի մարդերու սեռը բարոյական արիւթիւնէն ստիպում ունի, վտան զի բարոյական արիւթիւնը միշտ ենթակայ է հայածանքի եւ վտանգի.....:

Իզմիրի Մոսքոյի քրիստոնէի բեկորը նախ իր մութթատութիւնը կ'ուրանայ հրդեհին ըրած անապատին ու սահունի հարաւածին մէջ, եւ աւերակներու փոշին տուիթ բռնակալ ֆրենկութեան շարդակ դարանը կը սրահէ մեղմիլ:

(1) Un je ne sais quoi qui n'a pas de nom.

BOSSUET.

ունոր ֆէս մը կը դնէ գլուխը: Երկրորդ՝ ստորին մտքութեամբ մը կը դանկ, հետը սիրով կը կապուի եւ անոր թեւը մտած կ'սկսի քայլել զէպ ի..... եկեղեցի: Սեւ օրերու հոսանք, աղօթելու ժամ եկաւ, նաւատին մրրիկի ատեն միայն Աստուած կը յիշէ.....: Երրորդ՝ քաղքի բնական սէրը կ'ուրանայ, վրայէն կը թօթուէ, կը նետէ քաղքը մտաք չը մնայ բոլորով (1): Սուրբ Աւարտով վարժատունը այրի կը ձգէ իր խնամքէն եւ լուսաւորելու կամ լուսաւորուելու համար եկեղեցեցոյ սիւներու վրայ կը տնկէ իր աչքը: Համառօտիւ ըսեմ՝ մտքաբար իր օրհնածը կը նզովէ, պաշտածը կ'ատէ, իր բոլոր կեանքին մէջ հիւսածը կը լուծէ ու կ'սկսի նորէն հիւսել կրօնաւորներու տուած ձեռով. նոր շապիկ եւ նոր վարձար կարելի մերկ տղիտութիւնը հագուեցնելու համար, եւ նոր կուսք քանդակել հաւատքը սիրտերու մէջ բորբոքելու միտքով:

Ինչպէս յայտնի կը տեսնուի ազգին սերը չ'եր որ կը սրահէր իր վրայէն հապա մութթատութիւնը այնինքն վատ գրպարտութիւն մը գործն որ թշնամիներ իր վրայ քսել էին զինք մրտաւելու համար:

Աս ալ չը բաւեր իր դարձը փառաւորելու եւ իրբեւ օրինակ ուրիշներուն ցոյց տալու նախաակով՝ մատուցներ կ'ուղէ շինել (արդեօք քանի կատու սորոններ է հուսաւքէ զուրկ եղած օրերու մէջ) եւ ազգային կամ լուսաւորուելու ինքիրն ալ այս զի այն զի կը քաշէ, կը քաշէ կուտէ որպէս զի նոր ձեւի մը խօթէ՛ դայն: Հայերը նախապաշարուածով բեռնաւորուած են: Ո՛վ վե՛մ արարութիւն եկու իջիք Հայերու վրայ: Այս սրբան ծանր զգեստներ են. բարոյականի կապ, պատիւի շղարշ, համեստութեան դօտի, արգարութեան վերաբիւս, արիւթեան գրահ, երեսի ջուր, այտի կարմրութ, ո՛հ փտած աւելորդութիւններ: Պարզութիւնք որ աղւոր երեւինք, թեթեւանք որ շուտով քայլենք, սկրթութիւնք որ մարթերնիս բարակնայ. փոխուելու ժամանակը եկաւ, ոչ միայն երեսը, այլ եւ բոլոր մարմինը զիմսկի մէջ խօթենք որպէս զի մեր անցեալը չը յայտնուի:

Կոր հագուստ պէտք է վտան զի նոր տարի եւ նոր դար եկան: Կոր առագաստ բանալու է վտան զի նոր հով կը փչէ: Լուսաւորուիլ եւ կրթուիլ կ'ենթադրեն միայն փայլիլ եւ ո՛չ բարւոքուիլ: Լուսաւորութիւնը մատայ մ'է, եւ մտայի ողին դուրսը կը գոնուի միայն եւ ո՛չ ներսը: Մարդուս ախտերու եւ պակասութիւններու վրայ շատ նայիլ չը դար լուսաւորութիւն տալու ստեն: Անթերի միայն Աստուած է: Մենք պէտք է որ ամեն բանի վրայ աչք խփենք, պէտք է որ սարգինք, տեղ մը ծանր սաք չը կոխենք, պէտք է որ շութափենք, նախ պէս ալիքներու վրայէն անցնինք տուանց հետք մը ձգելու սրպէս զի ատեն չը կորուստներնք եւ երկու երեք տարիէն Հոյաստան կանգնենք իր տուջի փռաքով.....:

Այսպիսի զրութիւնով համոզուած՝ հին մտքաբարի բոլոր հոգը կ'ըլլայ տեսքը ազատել եւ բանի մը յոտակը

(1) Ամեն մտքը կը յիշէ որ իզմիրի քաղքը քաղքի մէկ քաղքի տուն միայն կրուցէն ազատեցան:

չը քննել: Չինք կամուսնացնուի կ'ընէ եւ ձեռքը վեր-
 ձին առած կ'ուզէ կաւի վրայ սպիտակ գոյն քսել երեւա-
 կոցելով որ այսպիսի պայծառութիւն մը բուսուորութիւն
 խոյ է: Ո՞ր պարզերես ու սեւափրոս դրութիւն: Մարդը
 դատելու է հազուատէն եւ ոչ վարքէն, խօսքէն եւ ոչ
 դործէն ինչպէս ծառը տերեւէն եւ ոչ պտուղէն կը դա-
 տուի: Բայց Աւետարանը ասոր հակառակը կը հաստա-
 տնէ: Որո՞ւ կը ծախեն Աւետարանը կրօնաստեղծներու
 քով որոնք կրօնք չ'ունին: Ե, մարդ ո՞վ կ'ուզէ թո՞ղ ը-
 լայ, եթէ բարի խօսի՞ բարի է, եթէ մաքուր հազուի՞ մա-
 քուր է, եթէ սուրբի՞ ձեռ առնու՞ սուրբ է եւ մենք կ'ստի-
 պուինք դուրսէն զինքը պաշտելու թէպէտ եւ ներսէն
 զինքը տեսնը զգուանքով:

Այսպէս է աշխարհքը, եւ աշխարհքը մենք չ'ենք
 չինամ: Ինչո՞ր է նէ այնպէս կ'ընդունինք, ընտրելու
 տակն չ'ունինք, սակեւ ինքուրթիւն կը սեպենք: Պէտք
 է որ հայրենիքի շէնքը կանգնուի նաեւ... կառով: Ետ-
 քը, երբ թշնամին կորի, զան մարմարիտնէ կը շինենք եւ
 դուս սակիով կը դարձրանք իր ձակասը...:

Այսպիսի ծաղրելի թուիք մը եւս բուսական չ'է: Այ-
 րուած եւ մրսուած մեքրաբներուս բեկորը ընկերու-
 թիւն մը կը շինէ կամ արիշներուն շինած ընկերութեան
 մը կը յարի որպէս զի սեւի զիբութիւն ունենայ իր նոր
 համազումը իրօք կատարելու: Իր շինած ա բուսած պատը
 քերել յանգնողին ձեռքը մէկ, երկու հարուստով կը
 կտորէ կամ գո՞նէ այնպէս կը պատժէ զինքը որ երկար
 տուն բանի մը չը կրնար ծառայել սեփիլու: Ո՞րիչ է
 ա՛նտես բանութիւն թշուառ ազգի մը մէջ որ այնքան
 անտէրեւեմեւս, տեղուտ արտորուեր է, ու հեռեւապէս
 արիշ ազգար (վասն զի ամեն բանութիւն այսպիսի հե-
 տեւութիւն անի միշտ) այնքան ազգութներու վրայ
 որոնցով մեր սորոմելի տղոր կ'երի կը լսփի ի վա-
 դուստ անտի:

Եւ ի՞նչ կ'ընէր արդեօք ներհակ կայմը կամ արքե-
 կաքիւնը սոյ ամենը տեսնելով: — Կը լսէր եւ կուրար
 անիծելով, վասն զի իր բարբ ուժը կորուստը էր եւ մո-
 խիբի վրայ նստած հաղիւ տակն ունէր իր փոքր ընտա-
 նիքը խնամելու թո՞ղ թէ ազգը որ մեծ եւ զիբարգրղիւ
 ընտանիք մ'է: Հո՞պա Ազնաւորներք, անոնք ալ կը լը-
 սէին չ'ենք բտեր Աքիլէսին պէս տաղաւարին ներքեւ
 քաշուած այլ Յոր երանելիին նման երկու չոր ստիտա-
 կէ շինուած հիւզի մը մէջ վշտոնգուելով:

Ի՞նչ պատե՞հ առիթ Ֆրէնկութեան բեկորին որ քի-
 նառու ողով պարծի եւ օտար ազգայիններու քով սե-
 թեւեթուի իբրեւ ձմարիտ Խզիբի դասակ...:

Ս. Ս.

(Պիտի չարանակառի.)

ԳԱՐՈՒՆ

Բնութիւն կեանք կ'առնու, երկիր կը խորտի,
 Գարբի զարդ մերկ հող հագնելով կը ժպտի:

Սիրտերու մէջ արիւն կ'ենայ, եւ սէր ուժգին
 Իր անհուն իզձերով կը վառէ հուր ներքին:

Չուտ երկինք ու արեւ նոր հարսի պէս սիրուն
 Ամպերու քողէ դուրկ՝ կ'երեւին ամենուն:

Կորան մոլի հովեր եւ մարդ ալ չը յիշէր
 Մահարոյր ձմեռին տժգոյն որ եւ գիշեր:

Օդի մէջ չը տեղար խափու ձիւն սպիտակ,
 Եւ կաւի սեւաղէմ գոյն չ'առնուր սոքի սակ:

Երեբուն թշուառներ ցուրտէ չ'են կափկափեր
 Կամ նօթի, քորձի վրայ, սարսելով մրափեր:

Փափուկ կին գաղանի մորթ չ'առնուր իր վըրայ
 Եւ հազով եւ թուքով չը դիմէր ուր հուր կայ:

Արեւին տաքութիւն կուրծքերու տուաւ կեանք
 Երկինքի՞ կապոյտ գոյն, դէմքերու՞ շէկ երանգ:

Մարդերու վըրայ յոյս ապրելու սիրելու
 Կը փայլի, եւ վայելք կ'աւետի լու ի լու:

Ընդհանուր գեղութիւն կարծես թէ ծուալի
 Ուր առաջ կ'երեւէր հիւժումըն ցաւալի:

Ո՞ր հրաշք խելքէ դուրս, սկնթարթ մը շատ է,
 Որ արիւնը վխտայ եւ մահը փարատէ:

Որ նիհարս կանգնի, անանկը սփոփուի
 Եւ արատուք սրբելով բոյսի վրայ ամփոփուի:

Գարուն է փոփոխում եւ նիւթի եւ սիրտի,
 Ամենուն վրայէն հին մարդը սրկիթի:

Անասուն նոր մազեր եւ նոր հով կ'ընդունի,
 Տունի՞ կանանչ տերեւի նոր հիմայ քող ունի:

Գար անգամ կը փախուի, արտերու, լեռի վրայ:
 Բնութիւն, զիրկին մէջ, նիւթ չ'ունի անզգայ...:

Գարուն դուարթ բարեւ, իմ հողի եւ մարմին
 Գու անեզր հեշտութեան արդ կ'զգան նորք քովին:

Բարեւ ծառ եւ ծաղիկ, սիրտիս պէս նորածին,
 Սիրուն դաշտք ուր դառներ մայելով կը տածին:

Բարեւ ձեզ թռչուններ ընտանի կամ նորեկ՝
 Եւ դու իմ շոյս ստիակ գրեթէ համը երեկ:

Գութ եկաք եւ արդէն մարդերէ մեկուսի
 Բուքին հեռ սրտմութիւն շատ հեռու կը խուսի:

Աստուծու կենդանի սրտիկեր է այս վտեմ,
 Որ կողմը եւ գառնամ իր ձայնը կը լսեմ:

Կը լսեմ իր ձայնը, եւ կ'զգամ թէ Հողի
 Եւ անեղ եւ անկէտ կը հսկէ կաթողի:

Հաւասար ամեն տեղ, ամեն ժամ եւ բոլակ:
 Անք զմեզ անապակ իրեն հեռ կը կապի:

Ո՛ր Հոգի շունչ տա՛ր ինձ որ երգեմ մինչ ի մահ
 ևւ ապրիմ կուռեցով վասնթեանն զեմ անահ:

Երգերուս նախասկ զուն ես միշտ Հոգի սաւրբ
 Քեզմէ ետք գեղութիւն ես կ'երգեմ ձայնով նաւրբ:

Շունչ տա՛ր որ աշխոյժով շինեմ երգ արժանի
 Իր զէմքին հոցակապ եւ բերնին գեղանի:

Հրեշտակի իր պատկեր ունի սիրտ եւ երես
 Ձինք երգել փառք է ինձ, եթէ զուն կը ներես:

Երբ զինքը կը աննեմ շաւրթերով ժպտալի
 Ձինքը երբ կը տեսնեմ, ետանդուն, հուրով լի:

Մագերով սակեթել, աչքերով երկնադոյն,
 Հազակով նագելի եւ այտով վարդ հանդոյն

Կարծեմ թէ Սէր փնքնին իջեր է երկրի վրայ:
 Ձինք տեսնող երկնային զբախտի կը հաւատայ:

Ո՛ր Գարուն լուսադէմ բարեւ քեզ բիւր անգամ,
 Գեղութեան զուն տուիր գիւթումը գոր կ'զրամ:

Իտրեւ քեզ բնութիւն մայր յուսթի, մայր կաթոտ
 Անսպաս իղձերու եւ սիրոյ վեհ անօթ:

Թո՛ղ սերիշ մը երգէ փառք եւ շահ սակեկուտ,
 Դու Հոգի բնութեան սիրտիս մօտ շատ եկուր

Որ քեզմով սփոփուիմ եւ գովեմ լիաշուրթ:
 Գեղութիւն եւ գարուն ո՛հ չ'են տար ինձ յագաբոյ:

1863.

ՀՐԱՆՏ

ՄԱՆՐ ԱՌԻՐԵՐ

— Պօլսի մեր յարգի բարեկամներէն մէկը, որ կրօն-
 քով քիչ մը ետանդոտ է, Պօղոս Տառեան մեծապատիւ
 Պէյին մահուան պարագաներուն վրայօք կը գրէ եւ կ'ա-
 զերտէ որ իր գրուածը Արեւուտարի մէջ հրատարակենք:

Արեւուտարի ցանկով կը հարկադրուի սցապիտի աղերս
 մը չ'ընդունիլ եւ հրատարակել եւս զինքը որ իր ազգային
 սէրը ուրիշ նիւթերու զբաղեցրնէ սցաուհետեւ եթէ կը
 փափաղի ազգին ծառայութիւն ընել:

Երբ մեծապատիւ Պէյին խոստովանահայրը եւ ընտա-
 նիքը կը բողոքեն՝ մէկու մը ըսելիք չը մնար:

Գերապատիւ Հասունեանը աւելի յաւ կ'ընէր լռել
 քան թէ գլխուն ընդունիլ « աղտեղի զրպարտութիւն »
 բառերը, զորոնք հանգուցելոյն երիտասարդ գանակե-
 րէն մէկը հրապարակու իրեն կը զրկէ որդիական նըրս-
 մաութիւնով:

— Մանչեսթերի մեր յարգի պարծանկալը կ'իմացնէ
 մեզ թէ ամուսն տասին նոյն քաղքի մէջ գտնուող հայ-
 ազգի վաճառականները հացկերոյթ մը առեւեր են Վար-
 դանոնց տօնը կատարելու համար: Այսպիսի հայրենա-
 սիրութիւն մը գովեստի արժանի է, վասն զի Վարդան

եւ իր քաջ նիգակակիցները ոչ միայն կրօնքի նահատակ
 են այլ եւ ազգութեան:

Մանչեսթերի ազգայիններու համար կընայ ըստի
 ինչ որ գրագէտ անձ մը կը գրէր իրեն համար, — Ար-
 քան աւելի օտար երկիր տեսայ այնքան աւելի հայրե-
 նիքս սիրեցի (1):

— Ֆրանսայի ութսուն ինը գաւառներուն մէջ գըտ-
 նուած չորքոտանիներուն թիւը հետագայ կերպով կը
 բաշխուի.

3,000,000 ձի, 400,000 եշ, 330,000 ջորի, 10,200,000
 եղջիւրաւոր կենդանի, որոնցմէ 300,000 ցուլ, 2,000,000
 եղ, 5,800,000 կով եւ 2,100,000 եգնիկ, 35,000,000 բըր-
 դաւոր կենդանի որոնցմէ 26,000,000 մերկնոս ընտած
 սերունդէն եւ 9,000,000 միայն հասարակ սերունդէն.
 1,400,000 այծ եւ այծիկ, 1,400,000 խոզ եւ 3,900,000
 խոզիկ:

Բոլոր Ֆրանսան ունի 5,100,000 հեղատար բնական
 արծա, 2,600,000 շինծու արօտ եւ 6,600,000 հեղատար
 արածուելու դաշտեր եւ տեղեր:

— Օսթրալիի Վակա-Վակա ըստած տեղը հետագրի
 թելը կը կտորի: Բանւորները չ'են գիտեր ինչպէս
 զայն նորոգել վասն զի քաղքէն շատ հեռու կը գտնուէին
 եւ երկաթէ թել չ'ունէին իրենց քով: Քաղաքը երթալ
 զալ գրեթէ երեք օր պիտի տեւէր եւ այն միջոցին հե-
 ռազիւրը պիտի լռէր ու անհանգստութիւն պիտի տար
 շատերուն: Բանւորներէ մեկուն կինը եղածը տեսնելով
 կ'առաջարկէ անոնց... իր քրիկօյիկը: Վայրկեան մը
 բանւորները կը ծիծաղին սցապիտի առաջարկութեան
 վրայ, բայց շուտով կ'զգան որ քրիկօյիկին թելերը կըր-
 նան բանի գալ ու կ'սկսին զանոնք քակել, ուղղել եւ
 իրարու կապել: Փորձը կը յաջողի եւ քրիկօյիկի մը նը-
 պատտով մարդիկ իրենց կարծիքները կընան իրարու
 հաղորդել: Եկուտ սէ քրիկօյիկը մի գովէր սցաուհետեւ:
 Ինչ մարդասիրութիւն կինի մը կողմէ որ իր անհրաժեշտ
 զարդէն կը զրկուի եւ տղեղնալու կը զիջանի... լուրե-
 րու համար:

— Վրագրի մը ըսածին նայելով, եզիպտոսի մէջ
 անասուններու հիւանդութիւնը գրեթէ մէկ միլիոն կո-
 սորած բրբէ է:

(1) Plus je vis l'étranger, plus j'aimai la patrie.

Հանարատու
Ա. ԹՐԻԲԻԼ.